

ՍԱՐԴԻՔ

(Տես Երես 250)

ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ

ԱՐՈՒԵՍՏԱՌՈՐԸ ԵՒ ՏԱՆ ՇԽՈՒԹԻՒՆԸ

Է

Աշնան մը (1865ի) վերջի օրերուց
յիշատակ :

Աշնան վերջին օրերը վերջապէս վը-
րանիս ձմեռնային վերարկու մը ձգե-
ցին : Եղանակը թէպէտ յառաջացած ,
սակայն այն ծանր սառուցիչ երեսը
չցուցըներ : Դեռ ևս կ'ուշանայ անոր վըշ-
տացուցիչ այցելութիւնը : Արդեօք հեղ
պիտոր զայ , թէ զայրագին զիմնք : Առ
այժմ օդը գեղեցիկ է . պայծառ արել՝
ջերմ և զուարժ . հարսի մը նման՝ ծո-
վակի մը ջինջ երեսին վրայէն , իբր
հայելիի մը մէջէն՝ կ'անդրագառնայ :

Անակնունելի եղանակ , որ դեկտեմ-
բերի մը կիսուն ինձ թոյլ կու տայ բաց
պատուհանիս մէջէն ընդարձակ լճակի
մը տեսարանը վայելելու :

Եթէ աչքդ աչքիս հետ պտըտցունես
չորս դին՝ լուսութիւն է կ'ըսես , մեռեալ
կեանք , անշնչութիւն :

— Բայց նայէ հեռագոյն . ահա շունչ ,
շարժումն , աղաղակ : Այն առագաստ-
ներն որ հեռուանց լճակին երեսին
վրայէն կը պարզին՝ մարդկային ակն-
արկութեամբը և հրամանովը կը շար-
ժին : Ուշ դիր , լսէ . ահա աղաղակը .
աղմուկը . շփոթք : Խրախուսիչ ձայնք
ին որ առագաստաւոր համբարանոց
մը և բնակարան միանգամայն՝ հան-
գարտ ջրի մը վրայէն կը սահեցնեն :
Հոն շնչաւոր էութիւն կայ , ընկերու-
թիւն , մարդ : ...

— Բայց այն հեռի ՚ի բացեայ է կ'ը-
սես . իսկ հոս մօտ անշարժութիւն ,
անշնչութիւն , մահ :

Տես ծառերն ինչպէս թօթափեալ
են իրենց հարսանեաց զարդէն . մերկ ,

տիսուր , իբր ժանոտ հրդեհէ մը գեր-
ծեալք՝ այնալէս կը հառաջեն : Օդը ջերմ
և զուարժ յիրաւի . բայց սիրտս չզուար-
ժացներ այս տեսարանը՝ որ ահարկու
պատերազմի մը դաշտը կը ներկայա-
ցընէ կոխէն ետքը :

— Այս , բնութեան քունը այդ երե-
ւոյթը ունի . բայց եթէ մասամբ չմեռ-
նի , չկրնար նորէն բոլորովին կենդա-
նանալ : Հանգիստ քուն պէտք է մոնէ ,
որ կրկին անգամ աւելի գեղեցիկ կեր-
պով զարթնու :

Ը

Միայն էի այս տեսարանին առջին .
տեսութիւնս աստաննդական թափառե-
լով , յանկարծ աշուրներս պատուհա-
նիս անկիւն մը կանկ առին . ինչ էր
զարմանքս : Սարդ մը՝ չգիտեմ ուստի
մողորեալ , հոն ապաստանարան մը ընտ-
րեր էր : Ցուրտ քարին անկիւնը կէս
ըթաշափ մեծութեամբ շաղոյն մետա-
քսեայ բնակարան մը շինած էր : Բայց
արեւուն ճառագայթ մը խոտորնակի
պատուհանին սեմին զարնելով , բազմ
անկիւն ոստայնը կիսով չափ կը շօշա-
փէր : Ցուրտ շառաւիզէ մը ոգիքը վա-
ռուած անշուշտ , գեռ ձմեռնային խոր
քունը չմտած , փորձել կ'ուզէր ետքի
ճաշ մ' ընելու :

Մնութի յոյս . ընդունայն աշխատու-
թիւն : Այս ժամանակս որսականը շատ
նուազած կ'ըլլայ . հազիւ երբեք թէ
տեսնուի միջատ մը որ արեւուն ջերմ
ճառագայթին մէջ պարէնը փնտուէ :

Եւ սակայն կը դիտէի որ սարդը մե-
ծաւ համբերութեամբ զբաղեալ կ'աշ-
խատէր : Բայց եղանակը՝ հանդերձ օ-
րուան ջերմութեամբը՝ անսնկ առաջ
գացած էր , որ մեծ ծախքի դուռ բա-
նալ չէր ներեր : Կանխածանօթ ասոր
սարդը՝ հին սստայնի մը փրթած թելե-
րը նորոգելու կ'աշխատէր , որ քանի
մ' օր յառաջ սաստիկ քամիէ մը
պատութեր էր : Հանճարեղ և իմաս-
տուն աշխատաւոր : « Ինչո՞ւ համար ճո-
խութեանս մեծագոյն մասը վտանգի

դնեմ, կը մոտածէր անշուշո . ճոխանալու համար է որ կ'աշխատիմ . բայց եթէ եղանակը դառնանայ ու յոյսս պարապի ելլէ, ով զիս ապրեցնէ պիտոր չքաւորութեանս օրերը : Չէ, խոհեմ ըլլանք . այն քիչը որ առանց վտանգի յուսոյ մը պատճառաւ կրնամ չուայլել՝ կու տամ, բաղդի կը նուիրեմ . բայց ապագայն ալ մոռնալ չեմ ուզեր : Եթէ այսօր չուտեմ, կայ յոյս որ ուրիշ օր մը կերակրիմ, ցորչափ համբարանոցս բանալու նիւթ ունիմ : Բայց եթէ այսօր բոլոր պաշարս վատնեմ ունայն յուսով, ինչ պատրաստութեամբ գարնան պիտոր արթննամ» :

Իրաւամբ կը խորհրդածէր . խոհեմ ու վաստակաւոր՝ կ'ըմբռնէր որ բոլոր ապագայն այն նիւթէն կը կախուէր, որով ճարտարութեամբ ոստայնը կը հիւսէ : Ցորչափ հիւսելու նիւթը չէ պակսած իրմէն, կայ յոյս լաւագոյն ապագայի, թէպէտ և ամսով քաղցած մնայ . բայց մէյմ' որ այն պակսի՝ ալ այնուհետեւ դառն մահ է . տանջանք ժանտ՝ սովլալլուկ մեռնիլ :

Վասն զի միջատաց պէս թե չունի, որ կարենայ օդը պատռելով որսալ . ճեպընթաց չէ, որ կարենայ ասպարիզին մէջ որս ըմբռնել : Ուստի և կատարեալ չքաւորութեան ժամանակ մէկ հատիկ ճարը ուրիշի մը ոստայնին տիրելու ջանալն է . եթէ գտաւ տկարագոյն մը ու կրցաւ հալածել բնակարանէն՝ կը տիրէ ոստայնին, և անկէ ետքը ապագայն նոր յուսով մը կը ծիծաղի իրեն :

Այս կերպով է որ պառուցած սարդն ալ իր ծերութեան օրերը կը խնամէ : Այն հասակին մէջ ներքին գործարանքն կ'իյնան իրենց առջի գործունէութենէն . ներքին աշխուժութեան կը պաղելով, ընդհանուր սարդին կազմուածքը կը դանդաղի պաղելով :

Անկէ ետքը համբարանոցը չկրնար մատակարարել արուեստաւորին այն պէտքը՝ որուն կարօտ է . այլ նուաղելով՝ կը ողտիկնայ, կը ցամքի :

Թշուառ պայման . այնու հետեւ դառնութեամբ լի գերեզման մը կը բացուի խեղճին առջին, եթէ այն մնացած քիչ զօրութեամբը չաճապարէ՝ զարման մը տանելու : Ինքն ոստայն մը հիւսել չկարենալով, հարկ է որ ուրիշի մը ոստայնին տիրէ :

Ի ինդիր կ'ելլէ . և այն նորաբողբոջ տկարը, որ մօրմէն նոր բաժնուած, օդու մէջ լարած որոգայթի մը վրայ՝ առ կախեալ կը սպասէ, հարկ է որ եկամնւտ բւնաւորին տեղիք տայ, ուրիշ տեղ ապաւինի և նոր որոգայթ մը լարէ : Գեռ կենաց աշխուժութեան ժամանակին մէջ գժուարին չէ իրեն աշխատութեան նիւթ գտնալ :

Թ.

Ինչպէս ըսի ուրեմն, պատուհանիս առջին կը դիսէի այդ աշխատաւորը, որ ժամանակէ դուրս թերես անօգուտ գործունէութեան մը կը զբաղէր : Ինչ էր արդեօք գիտմունքը :

Անշուշտ որսորդութիւնը . բայց որսը հազիւ երբէք կը տեսնուէր . և սակայն այն արարածը յոյսը չէր կտրեր :

« Եղանակը գեղեցիկ է, անշուշտ մոքէն կը խորհրդածէր . արել ջերմ, ժանտ հովիկը դաղրած . ո գիտէ . թերես այս ջերմ ճառագայթը դուրս հրաւիրէ այն միջատներն՝ որ ցուրտին ժանտութիւնը ծակերու մէջ փախուցեր է : Անտարակոյս ասկէ պիտոր անցնին . հոս մօտ պիտոր խաղան իրենց զուարթ պարովը : Պէտք է պատրաստ ըլլալ . պէտք է աճապարել : Շուտ ուրեմն, շուտ . աշխատինք : Օրերն անանկ կարճ են . ձմեռն անանկ դառն ու երկայն կրնայ ըլլալ, որ զիս վտանգի մէջ զնէ գարունէն առաջ սոված մեռնելու » :

— Այս մտածութեամբ կ'աշխատէր մեծաւ աշխուժութեամբ . կ'ելլէր, կ'իջնէր, կը դառնար ասդիս, կը դառնար անդին . գործը առաջ կ'երթար :

Այս գործունէութիւնը զիս կը զարմացնէր . կը մտածէի որ անխոհեմութեամբ կը շարժէր, և իր ապագայն

վատանգի մէջ կը ձգէր : Վասն զի սարդք այն եղանակին մէջ սովոր են աշխատ տութենէ դադրիլ ու թմրութեան քը նոյ մը ինքզինքնին տալ, մինչև դարունը իր գոները բանալով՝ աստան դական միջատները արթնցընէ :

Միւս կողմանէ, որովհետև ծանօթէ որ սարդք ծանրաշափական օրինաց բնական հմտութիւն մ' ունին, զիտեն կանխազգաց ըլլալ օդուն փոփոխութեանց, կը գուշակէի որ ձմեռն ուշանար պիտի, և գեռ իր յատուկ սաստկութեամբը չյայտնուէր : Փափաքելի ակնկալութիւն :

Ժ

Ի՞նչ եղաւ զարմանքս երբ յանկարծ պատուհանիս մէջ ճանճ մը զրեթէ ոստայնին քովէն քերելով՝ արեւն մէջ սկսաւ թռչըտիլ :

Ցեսաւ զայն սարդը . գոնէ ես այնպէս գուշակեցի : Վասն զի խակոյն գործունէութենէ դադրելով՝ կանկ առաւ, անշարժ մնաց ոստայնին մէջտեղը :

Կարծես թէ ինքնիրեն կը խօսէր . « Արդեօք ինծի մօտ պիտոր գայ . արդեօք որոգայթը տեսաւ . հասկ ցաւ խարէութիւնը : Եկու, ճանճիկ . եկուր, սիրուն . մի վախնար, մինչև հիմայ քեզի համար աշխատեցայ » :

Դեռ ասկէ աւելի անշուշտ կը զուրցէր . անօգուտ որտատրով : Ճանճը քիչ մը թռչըտելէն ետքը հեռացաւ, ու տախտակի մը վրայ նստաւ հանգչելու :

Սարդը յուսահատած՝ նորէն գործողութիւնը շարունակեց :

ԺԱ

Բայց ես խաղին վերջը տեսնալ ու զելով, կը վախնայի չըլլայ թէ ճանճը ճամբան փոխելով փախչի : Մօտեցայ դգուշութեամբ, ու ձեռաց շարժմամբ մը զայն բոնելով՝ ոստայնին վրայ ձըդեցի :

Զարկաւ թեերն ճանճը որ խալրսի,

բայց ոստայնին կպչուն թելերն ինչպէս մոգական անտես զօրութեամբ կաշկանգեր բոներ էին : Եւ փախչելու իսկ ժամանակ չկար :

Վասն զի սարդը գուցէ փախուստ մը խիթալով, աշխատութիւնը ընդհատեց, ու վազեց հիւրն ըստ պատշաճի ընդունելու : Թալթիկներուն մէջը առնելով խածածակ մէյմը, ու յետոյ կլոր կլոր պտըտցնելով՝ մէկ քանի րոպէի մէջ՝ ոստայնէ քսակով մը ամփոփեց . թելով մըն ալ ոստայնին վրայ կախելով՝ գնաց նորէն ընդհատած գործը շարունակելու :

ԺԲ

Հանդէսին ոչ միայն հանդիտատես եղեր էի այլ և կերպով մը դերասան : Գեղեցիկ մասը տեսեր էի, տան մը շինութիւնը, որոգայթի մը լարուածքը, որսի մ' ըմբռնուիլը : Կամայ ակամայ հարկ էր նաև չար մասին ալ հանդիտատես ըլլայի . դիտածիս բնաջինջ կործանումը :

Անանկ կեղրոնացեր էր միտքս այս մտածութեանցս վրայ, որ չէի զգար բնչ կը հանդիպէր չորս դիս :

« — Հէյ դրացի .. դրացի .. բարեկամ . ինչպէս կանչեմ . ինչ անուն տամ որ հրամանքիդ ընդունելի անցընիմ ու ողջունի մը արժանի ըլլամ : »

Այդ յանկարծական աղաղակին, որ իրը թնդանօթի մը ահեղագոչ պայթումը ականջս խլացուց, դարձայ ափշած տեսնելու ինչ էր այն վայրկենին որ այդպիսի յանկարծական արշաւանք մը կ'ընէր : Զկրցայ ապշութեան զարմանքս զսպել Սիմոնիկ քերթողը տեսնելով . քերթող մը որուն հռչակը նուրբ փետրի մը պէս բաղդին թեթե հովովը կ'ելլէր կ'իջնէր : Սովորաբար՝ լոիկ մէկ մըն էր . բայց երբ քերթող խանդից աշխայժը զինքը բորբոքէր, աշխարհքիս չորս տարերքը տակն ու վրայ կ'ըլլային :

Ասանկ օր մը իր ապնիւ այցելութեան գաղափարը մոգէս չէր անցած .

չեի կրնար ալ գուշակել թէ ի՞նչ պէտք
զի՞նքը ի՞նծի կ'ուղղէր :

— «Հէյ ուրեմն, բարեկամ, կանչեց .
ի՞նչ է ապշութեանդ լուութիւնը . հա, կ'երեսակայեմ . դարձեալ ունայն բանի
մը ետևէ ինկած պիտոր ըլլաս : Բայց
խօսէ, գուրցէ : ի՞նչ է ատ երեսյթը .
քարէ արձան մը կտրեր ես . ի՞նչ, ար-
դեօք ներկայութիւնս չես ախորժիր .
զուրցէ ուրեմն, երթամթէ մնամ : »

Յանկարծական երեսյթը անանկ
չփոխցուցեր էր զիս, որ ի՞նչ պատաս-
խան տալս չէի գիտեր :

« — Կեցիր, մնացիր, ըսի . թէպէտ
և քերթողաց շատ բարեկամ չեմ, բայց
թշնամի ալ ըլլալու պատիւը չեմ
ուզեր :

— Է՛հ, գիտեմ . հարկ մը չկայ զուր-
ցելու . բայց երեսիդ վրայ կը կարդամ
որ իմ ներկայութիւնս այնչափ ախոր-
ժելի չէ :

— Զէ, չէ, ըսի . մի տարակուսիր :
Բայց զբաղած էի ու չիմացայ յանկար-
ծական գալուստդ :

— Հա զբաղած, զբաղած, կը գու-
շակէի . բայց տեսնանք ի՞նչ էր առար-
կայն :

— Անօգուտ բան մը . և թերես քեր-
թողի մը հետաքրքրութեանը անար-
ժան :

— Բայց գոնէ ի՞նչ է, գիտնամ :

— Չախորժած բանդ է . սա սարդը :

— Հա, հիմայ կ'իմանամ աղնիւ ըզ-
րազանքդ : Բայց ի՞նչ կ'ուզես . ամեն
մարդ իր բնական ճաշակն ունի : Ես
քերթողական արուեստը կ'ախորժիմ,
դու սարդն ու ճանճերը . ի՞նչ գէշ բան
կայ :

— Եւ ոչ մի . քերթողը ցնորից աշ-
խարհները կը շրջի . բնապատումը իրը
կը շօշափէ, ճշմարտութիւնը ստուգելու
համար :

— Այս . բայց ոչ ոք արհամարհելի
է : Ես ալ սարդը կ'ախորժիմ . բայց
երբ զեղեցիկ յանդով մը ոտանաւորիս
ծայրը կու գայ, ի՞նչպէս մարդրիտէ
մանեակի հատիկ մը : Սակայն անոր
տեսքը, անոր երեսյթը, ուփ, տանիլ

չեմ կրնար : Է՛հ, կարենայի զքեզ ալ
քերթող չինել . . .

— Անշուշտ, մեծ շահ մը կ'ընէիր,
ըսի ծիծաղելով : Բայց գիտցիր որ իմ
դիտողութեանցս զրօսանքը բոլոր քեր-
թութեանցդ հետ չեմ փոխեր : Յետոյ
գիտցիր որ ամեն գեղեցիկ ուսման հա-
կամիտութիւնը՝ բնական պիտոր ծնա-
նի . ոչ ոք բոնի մեծ թուաբան կրնայ
ըլլալ, կամ հոչակաւոր ճարտասան :
Բայց թողունք այդ խնդիրը . տես հիմա
այդ ցանցին հիւսուածքը, գիտէ անոր
կանոնաւորութիւնը : Գիտցիր ստոյգ
որ ոչ երբեք կրցեր է մարդ ասանկ կա-
նոնաւոր բանուածք մը հիւսել : Տես
այն գծերուն յատակութիւնը, անոնց
կանոնաւոր չափակցութիւնը . ի՞նչպէս
գեղեցիկ կերպով ու համեմատու-
թեամբ մէկմէկու կը յաջորդեն : Հաւ-
տա որ որչափ գեղեցիկ ու ներդաշնակ
ըլլան քերթութեանդ արուեստակեալ
յանգերը, ոչ երբեք այդ բնական շար-
քին գեղեցկութեանը կրնան հասնիլ :
Ա՛հ, կարենայի զքեզ ցնորաբան քեր-
թութեան իջեցնել ու բնութեան իրա-
կան զուարճութիւնը շօշափել տալ :

— Ա՛հ, չէ, զիս ալ սարդաբան կ'ու-
զես ընել :

— Այս . ի՞նչպէս դու ալ զիս քեր-
թող կ'ուզէիր ընել :

— Բայց գոնէ քերթութիւնը ազ-
նուական արուեստ է :

— Հապա էակաց պատմութենէն ա-
ւելի ազնուական արուեստ մը կայ .
Հաւտա որ սարդ մը և քերթող մը մի
և նոյն բան է :

— Հայհոյութիւն . ուրեմն քու ա-
րուեստդ ատանկ կը սորվեցնէ :

— Այս . տեսնենք վրիպանքը ի՞նչ
բանի մէջ է :

— Ա՛հ, բարեկամ, եթէ այդպէս է՝
բարով վայելես արուեստդ : Թող միշտ
ցնորաբան քերթող մնամ՝ քան թէ
սարդանման բնապատում :

— Բայց չէ, ըսի . չխռովի սիրտդ .
աղէկ հասկրցիր խօսքս . կայ տեսու-
թիւն մը որ ոչ միայն քերթող, այլ և
բնապատում մը և ի՞նչ և իցէ մարդ մը՝

սարդի մը հաւասար կը կշռէ . Այս տե-
սութեանը առջին . . .

— Այդ տեսութեանը առջին իմ բը-
նութեանս ազնուականութիւնը դէմ
կը գրգռի :

Բարեկամ, կը թողում զքեզ քու-
զուարճութեանցդու դիտողութեանցդ .
բարով վայելես սարդդ և անոր ազդա-
կիցները : Թող հիւսեն, զարդարեն պա-
տուհանիդ անկիւնները . ինչ վնաս կ'ը-
նեն քեզի . զարդ մըն է որ մերկու-
թեան մը վրայ կը ձգեն : Բայց քեզի
խօսքս վկայ . այդ անճոռնի էակաց
տեսութիւնը և ոչ կ'ուզեմ բնակարա-
նիս դիմացն ալ ունենալ :

Խօսքը չերկնցուցի . քերթողը ելաւ
հեռացաւ . ինչ ունէր ընելիք : Թերես
քանի մը անզամ իր աշխուժից ժա-
մանակը երգած ըլլար այս էակիս համ-
բերութիւնը , ճարտարութիւնն ու ա-
րուեստը : Բայց չկարծած ժամանակը
ցուցընել իրեն այն կողմը որով սարդը
իրեն հաւասար կրնար սեպուիլ , այդ
յանդզնութիւն մըն էր , որուն դէմ
կ'ելլէր բնականապէս իր բնութեան
ազնուականութիւնը : Բայց ներելի է
կ'ըսէի անոր յանկարծական բարկու-
թիւնը . քերթողները՝ պատճառ հա-
կրնալու պատրաստականութիւնը չու-
նին միշտ : Կը միսիթարուէի յուսով որ
անկէ ետքը մտածութեանցս արդելք
չէր ըլլար :

Սկսայ նորէն սարդիս դիտողութիւն-
ները :

Պարտիզաց սարդն¹ էր , իր կատա-
րեալ հասակին գեղեցկութեանը մէջ :
Ո՞ զիտէ ինչ պատահարի պատճառաւ-
ծառի զուարճութիւնը թողով , տաս-
նուվեց ոտք բարձրութեամբ պատ մը
ելեր էր . և հոն անկեան մը պաշտպա-
նութիւնը խնդրելով , դառն օրերու
ոյցելութեանը կը սպասէր , վերջին
պաշտպանողական պատրաստութիւն-
ները տեսնելով :

Կը զիտէի շարժմունքները , պաոյտ-
ները , կեղրոնէն շրջապատը՝ շրջապա-

տէն կեղրոն ըրած երթեեկութիւննե-
րը , շտապողական աշխուժութիւնը , ա-
մեն բան միով բանիւ՝ դիտողութեան
հետաքրքրութիւնս կը գրգռէին : Ա-
նանկ մը կ'երենար՝ ինչպէս թէ ինք-
զինքը խրախուսէր . «աշխատէ , աշխա-
տէ , ըսելով . օրը կարճ է , աշխատէ : »

Վերջապէս նորոգութեան աշխա-
տանկը լմբնցաւ . հիմա ինչ ընէ պիտի ,
կ'ըսէի մոքովս : Իսկ այն կարծես թէ
«հիմա կը հասկըցնեմ» կ'ըսէր : Ու մէյ-
մին ալ որոգայթին կեղրոնը փութա-
լով՝ զլմիվայր կանկ առաւ մնաց 'ի
կախ :

Ի՞նչ կը մտածէր : Չէի կրնար ստոյդն
իմանալ . բայց կը գուշակէի որ որո-
գայթին ամբողջութիւնը կը զննէր .
արդեօք բոլորովին նորոգեր լմնցուցե՞ր
էր . «ինչո՞ւ համար ատանկ զլիս 'ի վայր
կախուեր ես . չես վախնար , ըսի , որ ա-
րիւնդ գլուխդ հոսելով զքեզ մեռցնէ : »

Կարծես թէ հասկըցաւ հարցմունքս
ու տարակոյս լուծել կ'ուզէր :

— «Մի՞ կարծեր որ սարդը քեզի
նման փափուկ կազմուածք ունի . այս
զիրքս փոխանակ ինծի վնաս մը հասցը-
նելու օգուտ կը մատակարարէ : Այս
ահազին փորուս ծանրութիւնը , եթէ
դէպ 'ի վար կախեմ , ահազին տան-
ջանք կ'ըլլայ ինծի . մարմինս երկու
րաժնելու չափ կը ծանրանայ : Բայց
դէպ 'ի վեր բոնելով՝ ջղոտ բազուկ-
ներուս վրայ կը յեցընեմ ու հանգիստ
կ'ըլլամ : » Այս ակնարկելով կը հասկը-
ցնէր , ու դէպ իր մաշկապատ որսը ա-
ճապարելով՝ բերանը կ'առնէր որ բոյ-
նը տանի :

Հ . 8 . Վ . ԽՍԱՎԿՐՏԵՆՑ

Կը շարունակոյի :